

նելու համար ուղղագրութեան այս տարրեր երկայնք, շենք բարաների կանոնելու թէ մեր լեզուին յատուկ բառերուն ուղղագրական ձևէն կ'առաջնորդուին նախնիք. և որովհետեւ կը գրեն էտի, էտիթիւն, միարան, միութիւն, առանց Յ-ի կը առաջարկեն նաև և կը գրեն, Թէաբան, Յէտ, հային: Ասոնց կարգին կրնանք դնել նաև ի մարգարէէ հոլովական ձևին հետ՝ Բերաարէլ յատուկ անուրը, հային: Իսկ ինչ որ կը վերաբերի երկբարդ ձևին, ուր Յ-ն անպատճառ մտա կը գործէ, զարմեալ լեզուին բնիկ գրչութեան պահանջքն է ան, ինչպէս կը տեսնենք բոլոր ան, ան, անի զոյգ ձայնաւորներու միջև, ըլլայ ինչ ինչ բառերու հոլովման՝ ըլլայ բայերու (ամ լրձորդութեամբ) խոնարհման մէջ: Կը յիշեցնենք նաև մեր այլի մասնիկը: Այս ամէնով պիտի կրնանք պնդել թէ մեր նախնիք Յ-ի գործածութեամբ չէին զեղծաներ յուպէտ յուկամ, ինչպէս կը կարծուի, և չենք կրնար աշխարհարարին տալ իրաւունք մը՝ եղծելու այդ հիմնական գրչութեան տարրը, որ զերծ է մանաւանդ hiatus է (յորանջ):

Գրախօսական յօդուածի մը համար բաւական կը համարինք այս գիտողութիւնները, որոնք արդարև շատ բան մը չեն պակսեցներ Գ. Քարաշեանի գրքոյկին իրական արժէքէն. և կը յանձնարարենք անոր ընթերցումը մեր բանասերներուն, վասնզի խզճամիտ աշխատանք մըն է ան իր թիկի կողմերոջ հանդերձ: Միայն թէ, պիտի ուզէինք որ Գ. Քարաշեան սկզբնառաւ թի, ՈՎ-ի, Ո ի և առնոց նման ուրիշ մանր մունր առարկութիւններու շատ կարեւորութիւն չի տար, ուղղագրական հարցը չզժուարացնելու համար:

Շ Ն Ո Ր Շ Ա Կ Ա Լ Ի Բ

✳ Զափայի Հայ Ազգային վարչութիւնը գնահատելով ՍԻՈՆը, հինգ անգլիական ոսկի զրկած է իբրև նուէր, ձեռամբ Տիար Հայրապետ Յակոբեանի:

✳ Կալկաթանակ ծանօթ զրազէտ և զբարբառէր Տիար Մեարդը Յ. Աթեանց, նոր-Ջուզայցի, ՍԻՈՆի նուէր զրկած է իր Հայերէն և Անգլերէն զործերէն մէյ մէկ օրինակ:

ՍԻՈՆ իր խորին շնորհակալութիւնները կը յայտնէ Զափայէն և Կալկաթայէն արտայայտուած համակրանքի այս գեղեցիկ ապացոյցներուն համար:



ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

ՄՈՎՍԷՍ ԿԱՂԱՆԿԱՅՏՈՒԱՅԻ

Է. ԳԱՐ

ԳԻՐԲԸ.—Անիկա կը տարրերի հայկական զարոցին մէջ փորձուած պատմութիւններէն: Ե. դարու պատմագիրները ամբողջական նիւթեր ունին: Գիտն անոնց բաժանումները: Կը սպանն զէշ աղէկ ժամանակագրութիւն մը: Այդպէս չէ Մովսէս Կաղանկատացիին գիրքը: Անիկա տեսակ մը սոմար է ուր իրարմէ անկախ դէպքեր կամ շատ շատ իրարու ճետ ճետ աւար կապով մը միացած եղբուրիւններ կը պատմուին, առանց ժամանակագրութեան:

Այդպէս առաջին գիրքը որ կը բաղկանայ երեսուն գլուխներէ, տեսակ մը ազգարանութիւն է ուր խորնեղացին նմանութեամբ հեղինակը կ'աշխատի Աղուաններու ծագումը, անոնց իշխաններուն ծննդարանութիւնը, բանի մը ճերմակներու պատմութիւնը գիրի կապի: Այն գիրքին մէջ յիշատակարան կը նկատուին մասնաճառութեան վրայ տրուած սեղեկութիւնները ու մասնաորարար ԻՉ. գլուխը որ կը խօսի Կաղանկատացի Աղուանից արբայէն տրուած կանոնական սահմանադրութեան մը վրայ: Առաջին գիրքը կը լեզնեն մանաւանդ նշխարներու գիւտի բազմաթիւ դրուագներ:

Բ-ը կը բաղկանայ 52 գլուխներէ: Ինչպէս ըսինք, շարայարուած դէպքերու ամբողջութիւն մը չի սարատոնց մէջ հեղինակը: Ամէն մէկ գլուխ ինքնիր մէջ ամբողջ մըն է, նախորդէն անկախ, հետեւորդին չը կապուելով: Բայց այսպէս հաւարումներուն մէջ կան գլուխներ ուր պատմական եղելութիւն մը կ'ընդլայնուի ազատութեամբ ու մանրամասնութեամբ: Աղուաններու բազմաթիւ պայքարները Գարսից եւ Հոնաց ճետ, անոնց թագաւորներուն յարաբերութիւնները, Տոյներու եւ Հայերու ճետ շփումները, եկեղեցական հարցերու համար թղթակցութիւններ կարեւորագոյն մասերը կը կազմեն. շահեկան են դարձեալ Խոսրովի եւ Ջուանշիրի սպանութիւնները, Հոնեար ըրիտանդութեան դարձը, մանաւանդ Ջուանշիրի վերայ շատ գեղեցիկ օդը մը:

Գ-ը վերագրելի չէ Մովսէսին:

ՊԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ԱՆՁԵԱՆՈՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԳՈՐԾԻՆ ԵՎԱՐԱԳԻՐԸ.—Մովսէսը թերեւս ծագումով ու դաստիարակութեամբ հայ, բայց պաշտօն կը վարէ Աղուանի կաթողիկոսարանը: Այնպէս որ իր հայկական մասնագիր մեղի կը շահագրգռէ անուղղակի ձեւով մը: Անիկա վերջին ներկայացուցիչը կարելի է նկատել Ե. դարու մեծ զարոցին, որ հիւսիսական ազգերուն կրօնական ու թերեւս այլ մշակութային միութիւնը երազեց ու այդ ուղղութեամբ անձանձիր աշխատեցաւ: Մաշտոցի կենսագրին թուցիկ տեսիլները հոն արդէն լայն իմաստով բազմաթիւ անկախութեան մըն է: Մեր պետական տկարացումը եւ անկախութեան բարձու մը պատճառ եղած են այդ գեղեցիկ երազին բանդումին: Աղուանները ունի

կորովի ժողովուրդ՝ տակաւ իջնելով Կովկասի բարձրերէն թափանցած մեր երկրին մէջ: Աւ բրիտանները ընդունելու եւ սեպտեմբեր ամսին առնելու Եւրոպայի կողմէն անհրաժեշտ էր անանձին իշխանութիւնը որ իր մշտական լիզու կը գործածէ հայերէնը, իր լիզուն «խեցրէկազոյն, վայրենի» բլլալուն պատճառաւ:

Գիրք կորեյի է ուսումնասիրել բանի մը սեփականելով:

1. ՊԱՏՄԱԿԱՆ.—Արեւելիի այդ խառնարանին, Կովկասի ժողովուրդներու ծագումնաբան մասին արդի գիտութեան անդհակաթիւնները շատ բիշ են: Շատ մը շեղեր մինչեւ հիմայ կը ման առանց գրաւոր գործունէութեան: Ազգանկերու վայր իր անդհակաթիւն արտած պատմական ընդլայնումները որքան այ իր ընդհակաթիւնը, սա առող է որ զիրչէն կ'անշատուի սեփական մը նկարագրի: Ճիշդ է որ այդ ընդհակաթիւնը նկարագրի ընթացքը ինք պարտաւոր է ընելու (ի՛նչպէս չիշելի Գեորգիովոր որ հիբրէն անցած առանց դիտած է այդ ժողովուրդը ու մէկ երկու էջի վայր առած անոր պատկերը լիւ): Ասիկէ գտա շքեզանին մասային բարեխառնութեան մէկ պատկերը կորեյի կ'ըլլայ հանելի: Բորենցը որ զիրրին գրեթէ կէտը նուիրում է նշարն երու գրտին, անսիրենցու, սակոր փոխադրող թափօրներու դրուագումնին: Աւ այս յամուութիւնը սոյն սեփական նրբերու շարքը կ'առնական կամ անձնական չի կրնա բլլալ: Այ մէկ հոյ պատմիչ այդքան պնդած է այդ կէտերուն շարքը իր գործերուն մէջ: Պատմական անսակեղով շահեկան կը մնա դարձաւ բանի մը կատարատեան անսիրութեանց (անդամանաութիւն, խորտակում վայրենի ժողովուրդի մը Հաներու) նկարագրութիւնը:

2. ՊԱՏՄԱԿԱՆ ԿԵՐՊ.—Մոգէտի գործին մէջ Կովկասեանոյ գիծը պատմութիւն մըն է: Անիկա զբնութեան կորեյի տարածարու շահագործող մըն է: Եսեփական մը միամիտ եռանդ (verve) գիծը կը մղէ վրէտաւոր պատմական (narratif) արդիւնքը: Ատոր համար գիտէ պատմաստել: Տեսարան, անձեր, զմին կամ տաւան անձնութիւնը շատ դիւրաւ է ծարուսին: Տեսող հակառակ բրոնխիալի որ բլլալուն, կեանքը չի գոնը համաօտարութեան: Տեսութիւնը վիճակներէ կ'ախորժի եւ մեծ ինքնարդ կ'առաջնորդէ եղելութիւնները զէպի իրենց արտար փոխձանը: Այս անսակեղով անիկա զերագանց է մեր պատմիչներէն: Գիտելի է որ զրագէտի ձիրքը բլլալու անիլի վիպական շնորձ մըն է այս կարողութիւնը իր մաս: Գեորգի մը սեղ արդէն իր գլուխներուն իրը վերապատութիւն վիպասագար, գրուագար: Ընթացարար մակրայներ կը կցէ: Արտային երեւոյթներու մէջ իր այս յաջողութիւնը հաւասարիմ է անոր եր Կովկասեան կամ համաօտարութեան արտարին պատկերացումներ կ'ընէ: Իր սեփականներ մետաքս ու սակ ու արծաթափուս կերպասներ են: Իսկ կը պատկերէ անոնց թիւերը զարգարող բարերուն գոյներն այ տայ կը սիրէ: Նոյն այդ սրտութիւնը աչքի՝ եր վայրենիներուն կերպար ուսելը, մարդ սպանելը, մորթագերծելը կուտայ:

Բայց այս յաջողակութիւնը կը կորստի եր հարք Կովկասեաններուն անձնաբանութիւնը, հոգե-

բանական խառնումը (temps) ճշդիւնը վրայ է: Անշուշտ զիրրին մէջ հերոսներ կան: Եկեղեցական պատկերակցի զէմը մըն է: Վլայոյ կ'առաջնորդ որ փրկական իրադարձութիւններով ծարուս կեանքի մը նկարը կը բերէ մեր առջեւ, բայց որուն հոգեկան յորնումը արտար, անկատար կը մտայ անորոց գործողութեան ընթացքին: Նոյնքան շահեկան անձնաբանութիւն մըն է: Չուստիչիք որուն ծիփուն դիմագիծը նեղիկակը կը մեծցնէ Կովկասի մը շնորհիւ: Անիկա սեղմ ու գեղեցիկ չէ ինչպէս Հայկը Բորենցիին: Բայց Կովկասեան է քան Երզնէի Վարդանը:

3. ԳԻՄԱԿԱՆՈՒԹԻՒՆ.—Կազանիայաւուցին թիփիկ զրագէտ մը չէ անշուշտ երբ զայն մտեցնենք մեր նախորդ պատմիչներուն: Անիկա բանաստեղծական շունչ չունի ինչպէս Բիւզանդի ու Բորենցիին, ոչ ալ ֆոբալցիին մոտիկալ շնորհը ու իս սած անձեր: Բայց ասոնց ամենէն անիլի ունի արտարին դիտողութիւնը ըստածը, որ զրագէտին բոլոր թերիւնը կը փոխարինէ երբ մանաւանդ տաւան հնաւար շքեզաններէն կուտայ: Բայց առանց ատոր ալ արդէն Կազանիայաւուցին մէջ զրագէտը ինքզինը կը վերկէ: Անիկա մանր զէպերու ծարար շահագործող մըն է: Միանկերն շատ անիլի ընկալանութեանը կ'իյնայ արտարին յարգարժեքին մէջ, առանց հաւատարմութեանը ծանրանալու: Դատական պարզութիւն ու մեծափայլութիւնը եւ զարու գրողներուն անշուշտ կը պակաս իրեն: Գործունէ չունի Բորենցիին արագ ու սեղմ զարմումը զէպերը դիվապարիու կամ անձերը շարժելու: Բայց ասոնցմէ անիլի ծարար է երբ արտած զէպէ մը կ'արեւի նպատար ուզէ երեւան բերել: Անիլի թափթիված, անիլի անկապակից բայց միշտ տանելի իր մանրամասնութեանց հանդէսը: Իր պատմութեան այս արձակ աշխարհիկ նկարագրի յարմար է զրականութեան մը հաստատար գործիքը բայցայտած ժողովուրդի մը, գիրի արտեստի մը գործիքը կը մնայ: Բայց զոր թեյարող սղին կորովի ու երեսասարդ զանգում է մը կուտայ:

4. ՇԱՀԵԿԱՆՈՒԹԻՒՆ.—Ընդարձակ այդ գործին մէջ ես չեմ հանդիպում (բայց առջին զուգններէն) անդերու ոչոնք անտարբեր ձգնելու: Անիկա մեծագոյն ապացոյցներն մէկն է իր շահեկանութեան:

Այս յատկութեան տարբերը: Գլխաւոր՝ շիրմարիւնը, որ անորոց գործին մէջ կը բալէ գրողին հետ, սեփական մը բանաստեղծութեան սեղ կը բունէ: Պատմողը կը սիրէ իր պատմածները, մարդերն ու իրերը, անիլներն ու զարգիւթները: 2. Կախմականութիւնը. տարբեր Բորենցիին նախնականութիւնէն որ խառնումը, անհատական յորնումածը յատկութիւն մըն է: Չուստիչիք ու հասարակութիւնը իրարու հաւասարիմ են, ու հարշններով ծարուս պատմութիւն մըն է որ կը արամադրուի մեր երեսակայութեան եւ ոչ թէ գաւառի: 3. Տեսարկի ըմբռնողութիւնը.—Գրեթէ վեց եօթը տեղ պատմիչը կը գանէ paissant. բունն թափ մը երբ մանաւանդ ողբերգական դրուագներ կը վիւէ: Չուստիչիք մարդ զուլս գործող մըն է կենդանի ընդլայնում: Բորենցիի սպանումը նոյնպէս: Նոյնպէս կուտար էջ մըն է Հոնց եւ բրիտանեան կեղեցու-

կաններու խաչին եւ կուսրերուն պայտարները: Անկազին ճետարբերութեամբ մը կը ճետուիս զէպրերուն ոյնք բեզ կը տանին: **Ճ. ԱՅԻ ԿՐԱՊՈՅՐՐ.**— Որ դարձեալ բազդատակի չէ վերս յիշուած հեղինակներուն, բայց որ աւելի բնասնի, աւելի հասնիկ յատկանիչներ ունի:

**ԱՐՈՒԵՍՏԱՔԷՏԸ.**— Այս տիպոսը կարելի է համաստեղն բնծայել մարդու մը որ ինքզինքը կը կարգացնէ նոյն իսկ առաջիններու ցուցադրումին ընդ մէջէն: Անշուշտ զէպրերը անկախաբար թելադրող կրնան ըլլալ եւ գրողի մը բերել կարելոք չըպատ: Բայց առիկ դուրս պէտք է հաստատել ընդունակութիւններ նպատակներ օգտագործելու: Ուրեմն՝

- |                     |  |
|---------------------|--|
| 1. Պատմիւտ բնագոյ   | } վերագրումներ են, որ արուեստին կայուն ձևին կը պատկանին: |
| 2. Ընթացքն ու ճաշակ |  |
| 3. Մտնականութիւն    |  |
| 4. Կենդանութիւն     |  |

Արդարեւ այն բիշ բանը որ բուսեցաւ վերջ, անոր շահեկանութեան մասին, իր նախատարբեր կ'աւանդէ արուեստագէտի զգայնութիւնէն. այս զգայնութիւնը գրեթէ կը նոյնանայ մեր Դ. դ դարու պատմիչներուն նախնականութեան ճեա՝ աւելի նոր ժողովուրդի մը զիս չտաճած գոյաւ մէջ զօրաւոր, հաստատար ձեւը: (Ուշագրտու է որ մեր պատմիչներ այնքան ժուժկալ են Նշխարներու պատմութեամբը ու կաղանկայտուացին՝ այնքան առատարան):

Յետոյ, բրիտանական նկարագիրը արտայայտելու այդ շատ մասնուոր եղանակը որ արեւելեան է աշուշտ բայց ոչ գուտ ճայկական, որ բիւզանդական վիպագրութեան կը մտնենայ, բայց աւելի կը զատուի որչ զիմերով: Ճիշդ բառ մը չեմ գտներ որակելու համար այդ գագաւտը որ սակայն մեր բար պատմիչներուն խորքը կը կազմէ:

Անոր որ արեւելեան բրիտանականութիւնը ուսումնասիրած են, կուտան համադրումներ որոնք բիշ շատ կը տարածեն վարդապետութեան հիմնական չըկարագիրը, իր ճաւաղան ու ազաններուն վրայ: Եզրագրական, Սուրիական, Յունական ու Հայկական բրիտանականութիւնները կարելի է զատել իրարմէ: Բայց ո՛րք գետեղել այդ հոգեկան վիճակը որ սնուցած է կաղանկայտուացիին զգայնութիւնը ու անոր հետեւանք՝ արուեստը:

**ՄԱՐԴԿԱՅՅԻՆ ՀՐԱՇԱԿԻ ՄԸ.**— Ամէնէն քաղցր հրատյոյններէն մէկն է այդ պատմութեան: Ու հեղինակին հուատքը եւ հրաշխաւան զէպրերը իրարու կը պատասխանեն հարագատութեամբ: Այս հիմնական գիծին վրայ աւելցուցէր եղելութիւնները թեւաւորելու, ի պահանջել հարկին գոյնի եւ շարժումի զգայնութիւններով քալեցնելու կարողութիւն: Նայելու ձեւը որ կը հասնի յատկանական երանգն ու տպաւորիչ մանրամասնութիւնը: Բայց մթնոլորտը պատրաստելու ապահով տաղանդ մը, որով գիրքին մէջ բարեխառնութիւնը կը ստեղծուի ու արուեստին միութիւնը կը շարժուի այդքան անյարիր իրադարձութիւններու: Իրականութեան զգայնաբար մը որ արտաբերէ է թափանցումով բայց գիտէ ընտրել: Որ ներքին աշխարհն անգամ մանկուկական հաստատութեամբ մը կը յուսակնի թափանցել, բայց պարկիշտ

կը մայ աշխարհիկ յատկութիւններու ցուցադրումով, շահագործումովը մեր վրայ ազդեցութիւն գործելէ:

Այս բանի մը խոշոր գիծերը չեն բաւեր ծիշը նկարագիրը աւուր համար այդ **ԿԷԲՆԱՐ, ՂԻՆԳԱԳՆԵՐԳՈՒՔԻՆ, ԱԿԱՄԱՐՔԻՆ, ՎԿԱՅԱՐՈՒՄՔԻՆ** բարձրու պատկերացում, **ՃԿԱՐԱԳՐՈՒՔԻՆ** ու միաստեղն **ԲՈՒՄԱՍՆԵԳՃԱՐՔԻՆ** միանգամայն եղող գործ մը քաջատարելու համար: Այս ամէնուն խառնուրդն է անկիս: Բայց տանելի, բայց առանց poussé, յաւակնու եղանակի:

**ԵՃՈՒՆ.**— Կաղանկայտուացիի լեզուն չունի դասական (ե. դարու) հայերէնին ճշգրտութիւնը, հարատւութիւնը բացատրութեանց, առատութիւնը ձեւերու եւ զարժուածքներու: Դարձեալ՝ բերականական օրէնքներու հանգէպ ճշտակաւոր ու յարգալից վերաբերումը: Միւս կողմէն ինքզինքը բոլորովին լրաց լեզու մըն ալ չէ ան: Աւելի կենդանութիւն, փոփոխութիւն ու ներգաշնակութիւն, որոնք ո՞նի յատկութիւններ չեն հաս: Անկիս իր ազնուականութիւնը, պարզութիւնը կարճացուցած բարբառն է որ երկու դարու դժբախտ թաւարուէ մը վերքը տակաւին բաւական պահած է իր հարագատութիւնը:

**ՈՃ.**— Ոճի առանձին ուսումնասիրութիւն մը աւելորդ պիտի գար բոլոր այն հաւաստումներէն ետքը որոնք բուսեցան վերջ: Բայց այդ ամենուն հետանոր զիրքը ունի գրուածքի (écriture) մասնաւոր եզրանակ մը որ ուրիշներուն մօտ կ'որակներ սեղով:

Երբքը դանդաղ, անկիս շարժուն բան մը ունի զիրքին բոլոր հատուածներուն մէջ: Նկարագրող, պատմող, բարբաղ, խորհրդանո՞ղ՝ ամէն բանի կը յարմարի անկիս: Առանց ո՞նի, բրոնիկի փայլուն օրինակ մը: Ո՛չ: Այլ բան մը որ կը վարանի անձնականութեան եւ ստափակ, հասարակ արտայայտութիւններուն միջեւ: Ու ստով իսկ կ'ըլլայ տեսակ մը գրելու ձեւ, տեսակ մը **ոճ**, որ դասական խնամքէն, հոնտարական նպատակներէն, գիտուն ճաշակի մը բնձնառումներէն բարեբախտ ձեւով մը չ'օգտուիր: **Շարժուն կենդանի** ո՞ճ մը որ կը հազնի ինքնատիպ նրկարագիր, գառուելով մեր քաղանկութեան տիպար պատմիչներէն, ինքզինքը ըլլալու համար: Դարձեալ առոյգ, բիշ մը կոշտ նոյնիսկ, բայց միտտ ո՞ճ մը, որ կը յարմարի այդ բարբառս երկրին,

Նիկոսիա ՕՇԱԿԱՆ

**Հ Ա Ն Ե Լ Ո Ւ Կ Մ Ը**

Այս հանելուկը ճիշդ լուծողից ԱՆԵՆ. Ս. Պատրիարք Թոր **Հովնակակ Սոյնգլէ** օրինակ մը պարգև պիտի տուի:

— «Բառին առջի վանկերն երկու երբորդ վանկով կը թարգմանուին՝ Որ ուսմկորէն բառ մ է ինքնին. Ամբողջը մօտ բեր իբարու, Ու կուսնենառ ի Պաղեստին բաղար մը չին »: